

3. Библиотека

Заг. фунд. фонд

Библиотека

М.Н.Р.


9147.925

81 - 19

1933


ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ
ՈՒՂՂՈՒԹԻՒՆԸ

ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ



Յ. ՆԱԼՊԱՆԴԵԱՆ

Այս գրքոյին բովանդակութիւնը ամփոփումն է
այն ճառին, որ 27 նոյեմ. 1932 ին խօսուած
է Աղեքսանդրիոյ «Տիգրան Երկաթ» Հայ
Երիտասարդաց Միութեան սրահին
մէջ և հրատարակուած «Արև»ի
7 և 8 Դեկտեմբեր 1932
թիւերուն մէջ):



Տպագր. Յանձն. Փալյանց եան

1933

9-19 6

ՅԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ՈՒՂՂՈՒԹԻՒՆԸ
ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ

Ո՞րն է չափանիշը ազգա քաղաքական շիտակ ուղղակի մը: Ֆրանսացի մեծ խմասասէրը Տէքարթ, չգոհանալով փելիստիայական բազմաթիւ դպրոցներու ցոյց տուած ձամբաներէն, որոնք գէպի ճշմարտութիւն առաջնորդել կը յաւակնին մորդուս միտքը, փնտակց և գտաւ թէ տուածին՝ ճշմարտութիւնը՝ զոյսիրիւնն էր իր անձին, նոյնպէս ալ մեր ազգային կեանքի վերաբերեալ զանազան հարցերը քննելու ատեն մինակ ուղիղ չափանիշը որ կրնանք ունենալ գոյութեան գաղափարն է, հետեւաբար այս ուղղութիւնը որ կ'ապահովէ մեր ազգին գոյութիւնը, որ տրուած պայմաններու մէջ առաւելագոյն հաւանականութեամբ կ'երաշխաւորէ հայ ժողովրդին ամբողջութեան կամ անոր մասերուն գոյութիւնը, ան է ճշմարիտը: Ընդհակառակը այս ուղղութիւնը որ կը վտանգէ մինչև անգամ մեր ազգին փոքրագոյն մասին գոյութիւնը, սիսալ է ու դատապարտելի, որքան ալ այդ ուղղութիւնը խանդավառութիւն ներշնչէ կամ վառքի տիտղոսներու առաջնորդէ:

Ճշգելէ յետոյ այս հիմնական տեսակէտը, անցնինք անոր կիրառման մեր անցեալ ու ներկայ կեանքի քննութեան մէջ:

Մեր դատին կարգադրութեան համար ընդգրկը ած նոր ուղղութեան, այսինքն յեղափոխական ուղղութեան սկիզբն է 90-ական թուականը: 19րդ դա-



Ձ 10737-57

րու Օսմ. պատմութիւնը չոյց կուտայ որ Սուլթաններու լուծին տակ գտնուող քրիստոնեայ ժողովուրդները ապատամբելով և արտաքին օգնութիւն ստանալով կարողացան ձեռք բերել իրենց ազատութիւնը։ Շատ բնական կը նկատուէր նաև որ մեր դատին լուծումն ալ կը կարօտէր ապատամբական շարժումի մը, որուն պիտի յաջորդէր եւրոպական փրկարար միջամտութիւնը։ Սակայն մեր յեղափոխական տեսաբանները կը մոռնային որ հայ ժողովրդին ներքին և արտաքին պայմանները, գէթ 1890ին, բարովովին սարքեր էին յոյներու կամ պուլկարներու պայմաններէն։ Հայկական գաւառներու մէջ ո՛չ մէկ տեղ հայ տարրը բացարձակ մեծամասնութիւնը ունէր և զինեալ չէր. իսկ արտաքին քաղաքականութիւնը բացարձակակազէս աննպաստ էր։ Պերլինի վեհաժողովին մէջ Անգլիա, Գերմանիա և Աւստրիա յաջողեցան զրկել Ռուսաստանը Սան Սթէֆանոյի մէջ իր ձեռք բերած առաւելութիւններէն։ Անգլիոյ և Ռուսաստանի հակամարտութիւնը ծայր ասաիճանին հասած էր։ Անգլիա, որ յանձն տամ էր Թուրքիոյ բարենորոգումները հետապնդել, որպէսզի Ռուսաստանի առիթ ու պատրուակ չձգէ հիւենդ մարդը նոր անդամանատութիւններու ենթարկելու, ինքն իսկ ակած էր կասկածելի դաշնալ Դրան։ Ռուսախան էր այժմ որ կը մզէր Թուրքիան չգործադրելու բարեկարգութիւնները, և այն որ աւանդական պաշտպանն էր քրիստոնեայ ժողովուրդներու ընդդէմ Սուլթանին, հիմա կը պաշտպանէր Սուլթանը՝ ընդդէմ քրիստոնեայ համատակներուն, պարզապէս հակառակելու համար Անգլիոյ։ Կեդրոնական կայսրութիւնները՝ կողմանկից էին Օսմ. Կայսրութեան հոգերու ամբողջականութեան, Ֆրանսա կը քալէր Զարին ետեւէն։ Երեւութապէս յհակական ինդրոյն պաշտպան կը մնար Անգլիա, բայց

ան ալ չէր կրնար բացէ ի բաց թշնամական վերաբերում ունենալ միւս պետութեանց հետ և չէր ալ կրնար յարգել հայոց ըրսած իր խոսառմները, պարզ տյն պատճառով, որ . . . բրիտանական նաւատորմը չէր կրնար բարձրանալ Արարատի գագաթը։

Այսքան աննպաստ պայմաններու մէջ սկսուած յեղափոխական շարժում մը բնակրան է որ դատապարտուած էր ձախողելու և Սուլթանը պատեհութիւն և արդարացուցիչ պատճառ պիտի գտնէր ջնջելու հայ տղգարնակչութիւնը, կամ տեկի սաստիկ հալածանքներու ենթարկելու։

Հայկական հարցը խոչոր գծերու մէջ սապէս կ'ընթանայ. — Ա. Հայոսատանի մէջ բարեկարգութեանց պահոնջ-կար։ Բ. Եւրոպական պետութիւնները պահանջող էին այդ բարեկարգութեանց։ Գ. Նոր այդ պետութիւնները սակայն չէին միանար պահանջելու և յաջողցնելու համար բարեկարգութեանց գործադրութիւնը։

Մեզի կը մնար երկու բան։ Կամ համբերել ու սպասել լաւագործ առիթի մը և արտաքին քաղաքականութեան յաջող դասաւորման, կամ գահավիժեցնել գեղքերը ծայր տալով յեղափոխական շարժման։ Խոնեմ ու հետատես մարդիկ կողմանկից էին առաջին ուղղութեան, յեղափոխականները հետեւեցան երկրարդ ին. և որովհետեւ այս վերջինները, հոկառակ թուով շատ քիչ ըլլարնուն, առելի յանգուցն ու գործունեայ էին, անոնց ուղղութիւնն էր որ դարձաւ տղգային քաղաքականութիւն և այդ ուղղութեան հետեւանքն էր որ կրեց ողգը ամբողջովին։

Յեղափոխութիւնը շատ ընդարձակ խմաստ կը պարունակէ, ամէն պարագայի բառ մըն է որ խոնդավառութիւն կը ներշնչէ, առկայն մենք պէտք է մօ-

անոր քննութեան պաղարեամբ ու հաստատ դատութեամբ:

Էսէ էին հայ յեղափոխութեան պատճառարանութիւնները.—Ա. Ազատութիւնը հայ ժողովուրդին անշխատգելի մէկ պահանջն է: Բ. Հասած է ժամանակը, կամ խիստ մօտալուա է, իրազործելու ուղարառութիւնը: Գ. Պէտք է արուեստականօրէն մզում ասալ արագացնելու զէպիրը և հասցնելու իրենց բնական ու անխուսափելի վախճանին:

Թէ ազատութիւնը ժողովուրդի մը բնական ու տարրական իրաւունքն է, թէ առողջ ազգի մը բազմանքն ու խէտան է, ասար աարակոյս չկայ:

Ստկայն ԳՈԱԿան թուականերուն այդ պահանջը ստիպողական ու անյետածգելի⁹ էր: Պատրաստ ենք այս հարցումին ժխտական պատասխան ասալ: Այդ գաղափարին իրականացման համար հայ ժողովուրդին զանգուածը մտքով ու մտքմով պատրաստ չը գետ: Խակ իր կացութիւնը որքան ալ զառն՝ ծայրայիշ չը որպէսի մզէր զինքը յուստատական զերազոյն շարժումի մը: Ապացոյց՝ որ մինչեւ 1915, այսինքն քառասորդ դար մը նոյն այդ ժողովուրդը տոկաց ու կարողացաւ ասնիլ թրքական աիրապետութեան լուծը որ երբեք չթեթեւցու, ասհմանադրական շրջանին անդամ: Այն հալածանքները որոնց կ'ենթարկուէր հայ ժողովուրդը իր բնագաւառին մէջ, որքոն ալ ծանր ըլլացին, չին կրնար տակաւին արգարացնել յեղափոխութիւն մը՝ որ ոչ միայն կարող պիտի չըլլար կամեցնել այդ հարածանքները, այլ ընդհակառակը, առելի ստատկանելու պատճառ պիտի գանձոր:

Այս, ժողովուրդը, կ'ապրի իտեալով մը, որ համագրութիւնն է իր ցեղային հոգեկան պահանջներուն, բարոյական ու քաղաքական չգտումնելուն: Առանց

իտէալի ժողովուրդ մը դիտկի մը պիտի նմանէր: Բայց իտէալը գործսականին մէջ կրնայ բոլորվին իրաւու ներհակ արդիւնքներ տալ, նա կրնայ յաղթանաւ կել ու պատճառել ազգին մեծութիւնը եթէ վայրկեանի կարելիութեանց կը պատշաճի, նա կրնայ նաև մահա ցնել այդ ազգը եթէ հակառակ է իրերու ընթացքին: Մյապէս դասած է ֆրանսուցի մեծ հոգեբան ընկերու բանը կիւսթալ լըպոն, ուսումնասիրելով բովանդակ մարդկութեան պասմութիւնը:

Բայց այդ հայ ազգին ազատագրումը նկատուեցաւ իրրե անմիջականօրէն իրազործելի: «Հասած է ժամանակը» պատգամեցին, հիմնուելով յառաջագումնէ ընդունած աս սկզբունքին վրայ՝ թէ կը բաւէր արին թափել ազատութիւն ձեռք բերելու համար: Կը բաւէր մէկ քանի յախուսն շարժում՝ սարսափեցնելու համար Կարմիր Սուլթանը, ցնցելու համար գիւմնագիւտութիւնը և ապահովելու համար անոր միջամտութիւնը: Ու թափեցինք արիւն առատօրէն, ու թափել տուինք ջարդերով, յուղեցինք Եւրոպայի հանրային կարծիքը խաբուսիկ յոյսերով:

Անգամ մը որ գործի սկսուած էր, պէտք չէր սպասել իրերու բնական ընթացքին, եթէ ներքին տրանզիութիւնները և շրջապատի պայմանները ձեռնատու չեն յեղափոխական շարժման մը, քանի որ զանգուածը չէր շարժեր, պէտք էր գիմնել արուեստական միջոցներու, և այդ միջոցները եղան մէկը միւսէն առելի շմտածուած ու հետեւանքներով վտանգաւոր:

Իրական յեղափոխութեան պայմանն է երկար ու լուրջ պատրաստութիւն: Խակ բնոյթն է արագ ու անակնկար: Ա երբ եղաւ ճիշդ հակառակը, պատրաստական պիտի շունեցանք, խակ գործունէութիւնը

եղաւ դանդաղ ու տեւողական։ Անորոշութեան շրջան
մը ստեղծուեցաւ ժողովրդին հոգար։ Ունեցանք յեղա-
փոխականներ, չունեցանք յեղափոխութիւն։ Փօխան
յեղափոխական շարժումի ունեցանք յեղափոխական
մթնոլոր մը, քաշքեցինք յեղափոխակերպ վիճակ
մը, սպասերով բանի մը որ չէր գար և չէինք գիտեր
թէ ե՞րբ և ի՞նչպէս պիտի գայ։ Վիճակը յուսահա-
տեցուցիչ էր բայց խոստովաներու քաջութիւնը չու-
նէինք, մինչև եկաւ Օսմ. Սահմանադրութիւնը և
փրկեց մեր յեղափոխականները իրենց անկարողու-
թենէն, և վերջ գրաւ կացութեան մը որ ելք չունէր։
Արդ, Օսմ. Սահմանադրութիւնը ուրիշ բան չէր՝ բայց
եթէ տրամարտնական ժիստումը մեր յեղափոխական
շարժման։ Եթէ լաւ ու խոր կերպով ուսումնասիրենք
1909-1914 վեց տարուանն ատհմանադրական կեանքը,
այստեղ պիտի տեսնենք մեր աղէտին պատճառները։
Մեր ազգ, ներքին կեանքը թոյլ ու հակասական ըն-
թացքը, այն երանելի ու այնփութ քունը որու յանձ-
նեցինք մենք և թոյլ տուինք որ թուրքը,
աչքը բաց և արթուն, ժամանակ շահի, շարժի, գործէ,
ծրագրէ և վերջապէս իրականացնէ հայ ազգի բնա-
ջնջման ձիւազային ծրագիրը։

Այսպէս ամփոփելէ յետոյ մեր յեղափոխական քա-
ղաքականութեան ընթացքը, տեսնենք այդ շարժման
զանազան կերպերը։ Անոնք երեք են։ — 1. ինքնապաշտ-
ապանութիւն, 2. ըմբոստական ու անարեկչական տ-
րաբներ և 3. արտաքին բրօքականութ։

Ինքնապաշտապանութիւնը մեր յեղափոխական գործունէութեան ամենէն անհրաժեշտ ձեւը պէտք էր ըլլալ. իր նպատակը ոչ միայն տղթային է այլ և
անհատական։ Սակայն լրջօրէն ըմբոստած ինքնա-
պաշտապանութիւն մը կը կարօտի լուրեայն, գաղտնի ու

խոնեմ պատրաստութեան մը և անհրաժեշտ է խաղաղ գործավիճակ մը։ Այս կը բաւէ արդէն ըմբունելու հո-
մար թէ ըմբոստական ու անարեկչական ցոյցերը և
արտաքին մեծաբարբառ բրոբականար, որոնք թուրք կառավարութեան ուշադրութիւնը և հակողութիւնը
վառ պահելու կը ծառայեն միայն, անհնար կը գարձը-
նեն լուրջ ինքնապաշտապանութեան պատրաստութիւնը։
Եւ իրօք ալ հոն ուր լուս ու համեստ գործիչներ ու-
նեցանք և ինքնապաշտապանութեան նուազագոյն պատ-
րաստութիւնները կարելի եղան, հոն մեր ժողովուրդը
կարողացաւ նուազ վիասով ազատի աղէտաներէ։

Խիստ հետաքրքրական պիտի ըլլար այս տեսա-
կէտով մեր յեղափոխական շրջանի պատմութիւնը,
հիմնուած սակայն փաստաթուղթերու վրայ, ոչ թէ
թելաբրուած կուսակցամոլութենէ ու ջատագովու-
կան նպատակներէ։ Առանց մտնելու սակայն մանրու-
մասնութեանց մէջ, վերէն նետերով միայն ընդհանուր
ակնարկ մը, կը հասնինք մէկ քանի եղբակացութիւն-
ներու։

Ա. — Յեղափոխութիւնը խոյոր ճեղքուած մը յա-
ռաջ բերաւ մեր ազգին հաւաքական հոգեբանութեան
ու ըմբունողութեան մէջ։ Ազգը չկրցաւ համամիտ
ըլլալ յեղափոխական տեսութեան և սակա մեր յե-
ղափոխական շարժման թուրութեան հիմնական պատ-
ճառը եղաւ։ Եւ ըմբունողութեան այս անմիութիւնն էր
պատճառ որ մեր վերջին քառասուն տարուան պատմու-
թեան ընթացքին մեր ազգային քաղաքականութիւնը
ձախողմնքներու յաջորդութիւն մը եղաւ. մէկ անգամ
միայն ազգովին գիտցանք թէ ի՞նչ կ'ուզէինք և այդ
մէկ անգամը յաջողեցանք, այն ալ կովկասի հայ ե՛ն-
դեղական կալուածոց գրաման տաեն էր, մնացեալը
ամբողջովին հակասութիւն մըն է պատճական ու քա-

զաքական իրականութեան, մեր գործելու միջոցներուն և մեր խոհալին միջեւ:

Բ. Յեղափոխութիւնը մեր առգային կեանքին մէջ մտցույ ճակատագրականութեան (Գալթալիզմ) աղջատութիւն, որ տկարացնել կը միտէր հայուն ցեղային հիմական մէկ առաքինութիւնը՝ համբերութեան ու խաղաղ դիմագրութեան, որուն չորհիւ դարերով նու կարողացեր էր անցնիլ վտանգներու մէջն և այս կերպով մը գոյութեան հանձարը դարձած էր իրեն սեփական: Այդ գիմագրական առաքինութիւնը յեղափոխականներու կողմէ սրկամտութիւն նախառական անունով որակուեցաւ: «Որքան մնե առաքինութիւն ունի այն մարդը՝ որ գիտէ դժբախառութեան մէջ յարահետի», ըստ է Մարչխութիւն, և յեղափոխութիւնը եկաւ այդ արիութեան տալու մահացու հարուածը: «Եւելի մեծ առաքինութիւն կայ զմեզ կտառող շղթաները մաշեցնելու՝ քան զանոնք փշերու մէջ» ըստ է Կ. Լըպօն: Եւ իրօք եթէ հայը ունէր յեղային անգին առաքինութիւն մը՝ այն ալ այդ էր: Յեղափոխութիւնը հարապարակ իջաւ «Ազատութիւն կամ մահ» նշանաբանով, երկու ապագայ ծայրացնդութիւններ, և մոռցաւ ներկան՝ որ կեսնքն էր, ոն վնասել առւատ մահը՝ առ ի չգոյէ ապատութեան: Դէսի մահ խելայեղ վագքը՝ ներսութիւն անունով մկրտուեցաւ և ներշնչուածի աղբիւրը դարձաւ սերունդներու: Աւզեցին ակամայ մարտիրոսացնել ազգը, մինչ մորտիրոսութիւնը, այսինքն մահուան իդքը իրականին մէջ նոյն խել անհամար մը համար, հակաբնական ու ախտաբնական երեւոյթ մըն է: Սնատիքոնէս թագուարը շատ կը սիրէր իւ զինուորներէն մին որ մեծամեծ քաջութիւններ կը գործէր սրամերազմի դաշտին վրայ և մահէն բնաւ չեր վախար: Լսելով որ այդ զինուորը անբուժելի կար-

ծուած ախտէ մը վորակուած է, զայն ինսամել տուաւ իր անձնական բժիշկին միջոցաւ: Թագաւորը զարւ մանքով տեսու սակայն որ բուժուելին վերջ նոյն զինուորը նուազ յանդուգն դորձած ու զգոյն է կոխւի միջոցին, գագրած է հերոս ըլլալէ: հարցուց պատճուը: «Դուք էք պատճառը, Տէր Արքայ, պատասխանել զինուորը, բաւել տուիք հվանդութիւն մը որ յուսահատութեան մասնած էր զիս և մահը վիտուել կուտար: այժմ որ բուժուած եմ, կեանքը հրապոյը ունի ինձի համար և չեմ ուզեր մեսնիլ»:

Կը հասնինք 1914-ի աղետալի թուականին որ էր փակէ հին շրջանը: Արգիւնք էր այն մեր յեղափոխական ուղղութեան: Այս հարցին պատասխանելէ աւանդամէն հայ վարանում մը կ'ունենայ, տհասկ մը խըզձմանքի պարագայ (cas de conscience) դարձած է ան: Ժխատկան պատասխան տալը՝ հայրենասիրութիւն նկատուած է, իսկ հաստատական պատասխան տալը նկատուած է, թբական թէզը պաշտպանելու, ոհամապատասխան է թբական թէզը պաշտպանելու թուրքերը իրենք զիրենք արդարացնելու համար իրենց սձիրենքներն, այզպէս կ'ըսեն: Մենք ստեղծական մեր պատճառաբանութեանց մէջ երբեք նկատի կայն մեր պատճառաբանութեանց մէջ նոյն էր պատճառի չամենիք թէ ինչ կ'ըսէ թուրքը: մենք պիտի չամենիք թէ ուզել պատճառի մեր զերախտութեանց պատճառները, անվախօրէն մեր մասը զնենք վերքին վրայ, որպէսզի կարենանք օգտուիլ ապագային՝ մեր սնցեալի սիստեմի չկրնելով: Եթէ ուզիլ էր յեղափոխական ուղղութիւնը, հապա ինչու այդ հետեւանքը: Հարկ կա՞զ զութիւնը, հապա ինչու այդ հետեւանքը: Դոււարս թիւնը հոն է որ պատճառական ընկերային գիտութեանց մէջ, որոնց նիւթը հաւաել ընկերային թեանց հոգեկան երեւոյթներն են, կարելի քրիստոն թեանց հոգեկան երեւոյթներն են,

Հէ ըստ կամս կրկնել դէպքերը, իշնպէս կ'ընենք փորձառատկան բնուկան գիտութեանց մէջ, ճշդելու համար օրէնքները։ Այսաեղ չօշափելի արդիւնքն է որ իրք փաստ կը ծուռայէ մեզի և արդիւնքը՝ ահաւոր կերպով ողբերգական, մէջտեղն է։

Սակայն յեղափոխական տեսարանութեան հումանարիմներ իրական փաստին առջև զինաթափ չեն ըլլար, անոնք կ'ընեն արդարացումներ, ինքնարդարացումներ և մեկնարանութիւններ։

Մեր ուղղութիւնը ճիշդ էր, կ'ըսեն, բայց գըժախտ ելքին պատճառները մեր կամքէն անկախ են և արտաքին. եթէ այդ արտաքին պարագաները չըլլային մեր յեղափոխական շարժումը յաջող վախճան պիտի ունենար։

Կը պատասխաննք. գործունէութեան մը յաջողութիւնը կապուած է միշտ շրջապատի պայմաններուն, և քաղաքականութիւն մը ներքին արժէք (intrinsic value) չի կրնար ունենալ, բնազանցական տեսութիւն մը չէ ան, քննի որ ուեէ արարքի հականարուածը դուրսէն է որ պիտի գալ. արտաքին արդիւնքն է որ պիտի ճշդէ թէ մեր արարքը սիստէ էր՝ թէ ուզդի։

Կ'ըսեն յեղափոխական տեսարանութեան պատշաճանները թէ անիրաւ ենք երբ կը քննադատենք զիրենք դէպքէն վերջ։ Բնդհանրապէս աս մասսանութիւնը կը տիրէ մարդոց մէջ, թէ վերջին պահուն կամ մետասաներորդ ժոմու քննադատութիւն մը անարժէք է։ Ոչինչ կայ սական աւելի սիստի. Բնդհակառակը դէպքէն վերջ եղած քննադատութիւնն է որ բանաւոր է, հիմնուած չօշափելի ու տեսանելի փաստերու վրայ։ Նախ քան դէպքը նոյն այն տեսարանները չէին հանգութեր որ քննադատութին և կը խոստանային ժողո-

վուրդին մեծամեծ բարիքներ. դէպքէն վերջ դարձեալ չեն ուզեր քննադատութիւն. Մարդ էակին մէջ զգայուշն կեանքը գերակշիռ է, ան գիւրաւ մը մոռայ, պատմութեան դասերը արժէք չունին անոր հումար, «աւելակներու կոյտեր, արեան հեղեղներ պէտք են յաճախ որպէսպի ժողովուրդի մը հոգեւոյն և մտքին մէջ տեղ գտնեն կարգ մը ճշմարտութիւններ», ըսած է կ. լըզօն։

Յեղափոխութեան կողմնակիցները կը մեկնաբանեն նաև 1915ի աղէտը ճակատագրապաշտ տեսաբանութեամբ, իւրեւ պատմական անըմբանելի և անխուսութեամբ, արդիւնք։ Երբ կը հարցնենք սափելի պատճառներու արդիւնք։ Երբ կը հարցնենք անձկութեամբ թէ կարելի չը՞ր արդեօք խուսափիլ այդ աղէտէն, յեղափոխականները կուգան հանդարտեցնել մեր խիղճը ըսելով. — Ինչ ալ ընէինք, եղածը պիտի ըլլար, թուրքը նպատակ ու էր բնածնչել մեր ցեղը արմատէն, մեծ պատերազմին ներկայացաւ առիթը, ան կատարեց իր գործը։

Կը պատասխաննենք. — Լաւ, եթէ դուք տիրած էիք գաղտնիքներու գաղտնիքին, ինչու աւելի կանուխ չըսիք մեզի որ մենք ալ մեր ու մեր սիրելիներու կեանքերը գրկելու աշխատէինք, ինչու «դէպէներկիր» կոչերը կը հնչեցնէիք գաղութէ գաղութ, իներկիր» կոչերը կը հնչեցնէիք զծախեցիք վերջին չո՞ւք ձեր կեանքերը սուզի չծախեցիք վերջին պահուն և ոչխարներու նման քալեցիք, քանի որ եղածը պիտի ըլլար, գիտէիք այդ բանը։

Յեղափոխական տեսաբանները առաջ կ'երթան մինչեւ իսկ յայտարարելու որ Ապրիլ 24ը մեզի բերաւ Մայիս 28ը. Մինչ ընդհակառակը պատմական դէպքե- Մայիս 28ը. Մինչ ընդհակառակը պատմական դէպքե- պարզ ճշդումը կը բաւէ հերքելու այդ յուսկնու- րու պարզ ճշդումը կը բաւէ հերքելու այդ յուսկնու- թիւնը. Մայիս 28 ոչ մէկ կազ ունի Ապրիլ 24ին թիւնը. Մայիս 28 ոչ մէկ կազ ունի Ապրիլ 24ին,

Վրացիք և թաթարներն ալ ունեցան իրենց Մայիս 28ը
տառնց... Ապրիլ 24 ունենալու։ Ընդհակառակը մէկ
միլիոնի թուական կորուսոր պատճառ եղու որ միծ
պատերազմի վաղրդայնին չկարենանք օգտուիլ նը-
պատառոր բողէն, մեր թիւին նուազութեան պատճա-
ռու։ Ապրիլ 24ը թաղեց թրքական Հայաստանի
քողաքական անկախութեան դատը։
Նկատի ունեէք որ այս վերջին մեկնարանու-
թիւնները ոչ միայն կը խեղութիւրեն անցեալի ի-
րողութիւնները, այլև սպառնալիք մըն են ապագային։
Եթէ Թուրքիոյ նախատակն էր ու է իրօք լնուջնջել հա-
յութիւնը, Թուրքիոյ մէջ ներկայիս ապրող հայերը
արդէն իսկ գատապարաւած են լնուջնջուելու։ Մեկ-
նալով այս տեսակէտէն՝ կրնա՞սք գրգռել թուրքերը,
տառնց խղճի խայթ ունենալու թէ Թուրքիոյ մէջ
ապրող հայոց կրնայ ու եւ է վնաս ծագիլ մեր անզգոյց
ընթացքն։

Միւս կողմէ, եթէ հաւասարած ենք որ Մայիս 28
արդիւնք է ապրիլ 24ի, նոր Մայիս 28 մը ունենալու
համար պէտք է ունենալ՝ նոր Ապրիլ 24 մը, ուրեմն
կրնանք պատրաստուիլ նոր զոհեր տալու, «կարմիր
նեղութը» կրկին թոփելու առանց հաշուի։
Ահա թէ յեղափոխական կոյր մատանութիւն մը
մեզի բնէն նոր աղէտներու պիտի առաջնորդէր։

Ներկվեթի ՈՒՂՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Հայ քաղաքական մտքի ներկայի ուղղութիւնները
իրենց սկիզբը կ'անեն հայ հանրապետութեան խոր-
հրդայնացումէն, որ կայուն և հաստատ վիճակ մը
առեղեց արեւելեան Հայաստանի մէջ, և կօգնափ գաշ-
նագրէն՝ որ թաղեց գիւանագիտօրէն արեւմաեան
քերը գարձակէտ մըն են մեր պատմութեան մէջ, ու

ընդք բոլորովին որ պայմաններ կը սահման հայ ժո-
ղովուրդին քաղաքական ապագային համար։
Երկու ուղղութիւն կայ։

Առաջին ուղղութեան հետեւողները կը գտանին
թէ Արեւելեան ու Արեւմտեան Հայաստանը բանու-
կալական լուծերու տակ կը գտնուին, ազատութիւն
ձեռք բերելու համար պէտք է վերցնել երկու լուծերն
ով ապատամբելով, օժանդակութեամբ ներքին տար-
րերու (վրացի, քիւրտ) կամ արտոքին ուժերու։ Այս
ուղղութեան ջատագովները կը սպասեն ներքին վերի-
վայրումներու կամ արտաքին յորձակման մը, իրա-
կանացնելու համար իրենց նպատակները։ Մամա-
ւորելով մեր խօսքը թրքական Հայաստանի, կըր-
նանք ըսել անվարան թէ թրքանայ գտատի հողոյին լու-
ծումը ներկայ պայմաններու մէջ ոչ կարելիութիւն է
և ոչ ալ պահանջ։ Թուրքիան շրջապատող պետու-
թինները այսօր շարք մը գանագրելով կը կատարեն
իրենց սահմաններուն վերջնական ձշումը, կառութիւնը
երկար ժամանակի մը համար անփոփոխ է։ Դուրսէն
ուեէ պետութիւն Թուրքիոյ գէմ պատերազմ ընելու
տրամադրութիւն և պատճառ չունի. ունենայ իսկ՝
հայոց հարցը տեղ պիտի չունենայ այդ պատճառնե-
ներուն մէջ, որով այդ կողմէն ուեէ բան ակնկալել
գուն ինքնախարէութիւն պիտի ըլար լոկ։ Մնաց որ
Թուրքիոյ Հայաստանի հողին վրայ հայ աղջարնակչու-
թիւն բացարձակալէս չկայ պետութիւն կազմելու հա-
մար։ Յոյս գնել գաղութանայութիւնը հայ պետական տեսա-
կէտով անարդէք ասար մըն է։ Գաղութանայութեան
կարեւոր մէկ մասը հիմ բանած է ու պիտի մնայ իր
գտնուած տեղը, իսկ այն մասը որ պիտի փոխադրուի
Հայաստան, չի կրնար սպասել ապագայ պատերազմի

մը հաւանականութեանց, ան կ'ուզէ փոխադրուիլ այսօք իսկ որով անոր երթալիք տեղը թրքական Հայաստանը չէ:

Եկրորդ ուղղութեան կողմնակիցները հիմ կը բանեն հայկական դատի լուծման համար ներկայ Հայաստանի հանրապետութիւնը որ կ'ապրի իսկական պետութեան մը պայմաններուն մէջ, ունենալով որոշ հայ հողամաս և հայ բնակչութիւն:

Կապուիլ գոյութիւն ունեցող Հայաստանի՝ կը նշանակէ փարիլ իրականութեան մը. որքան ալ փոքր ըլլան հայրենիքի սահմանները, անոր մէջ կրնան ապրիլ ներկայ թիւին եռապատիկ թիւով հայեր. հո՞ն կ'ապահովուի հայ ժողովուրդին թուական, տնտեսական, մշակութային զարգացումը, խաղաղ ու բնական պայմաններու ներքեւ. Հայութիւնը իր ներկայ թիւով ի վիճակի չէ աւելի ընդարձակ սահմաններ պահելու, և մեծագոյն վտանգը, պետութեան մը համար, ըսած է Մաքիսլէլլի, իր ուժերէն աւելի լայն սահմաններ ունենալն է:

Երբ հայ ժողովուրդը ուժ տայ ներկայի իրականութեան ամրապնդման՝ ապագան ինքնին կը հասնի աւելի ապահովուած: Կեանքը կանգ չառներ. ան պիտի հետեւի այն ձամբուն, զոր բնութիւնը, պատմական ու ընկերային յեղաշրջման օրէնքը ցոյց կուտան իրեն. խօսիլ աժմէն հեռաւոր ապագայի մը վրայ՝ կը նշանակէ լոկ խօսք ըսել. և մենք շատոնց կշատացած ենք խօսքերէ: Մաղթենք որ այն խաղաղութիւնը որ կը տիրէ այսօր համայ երկրին ու բնակչութեան չարունակէ տակաւին երկար առաջնորդ ու հեգի, խաղաղութեան մէջ աշխատինք օրէ օր շինել ու հարսացնել մեր հայրենիքը:

Ըստ Օտել



Հայաստանի Ազգային գրադարան



NL0428132

13535